

## Լ. Ռ Ի Ն Ո. Վ Ա Ր Ո Թ Ք

«Միւս ուռը հաստատա՛ յիս, Անուած»

(ՍԱՆՍՈՒ, Ծ. 10)

Կը մտածիմ ես երեմն, խոցեր ինձ շատ տրիիր, Տէր,  
Բայց անոնց նետ միատեղ եքէ ընօրիդ ալ չըլլար,  
Չունենայի մանաւանդ այն գանձը զոր Գուն նըւէր,  
Գիտեմ, կու տաս իշխեռուն, որ իբրև ջահ մը անմար,

Մեզ խութերէն, մութերէն գէպի ափերն արիաւող  
Կ'առաջնորդէ, ի՞նչ վայր թէ խարխափումով, կողն ի կալ,  
Պիսի գուցէ տենչայի ես օր առաջ իջնել նող,  
Ու ինծի հետ ընդհողիլ փիւերու, վէրժես անյապաղ:

Գոն եմ տուած պարզեւէկ, ըընորհակալ ալ նոյնպէս,  
Զիրն այդ աղբիւն է խանզի երջանկութեանս անկասկած,  
Սակայն պարզեւ մը միակ ՚թէ ըլլար ինձ խոստացուած,

Եւ ընտուրինը անոր ըլլար կախեալ լոկ կամմէս,  
Պիս՝ անվարան ընտէի սիրս մը բարի ու հու,  
Սիրս մը, ո՞վ Տէր, մայրազարդ, ատակ սիրովդ լեցուելու:

Գ. ՃԱ.ԲՌԱՍՈՒ